

## ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ

### 15րդ ԴԱՐՈՒԻ ԶԵՌԱԳԻՐ ՄԱՏԵԱՆ ՄԸ

Փաստինայի նոր Սերունդ Մշակութային Միութեան ատենապետ Յարութիւն Տէր Դաւիթեանի կը պատկանի հճադարեան հայերէն ձեռագիր մը զոր ուսումնասիրելու առիրը ունեցայ, եւ որուն մասին ներկայ հակիրճ նկարագրականը կը գրեմ. նախապէս յայտնելով որ ձեռագրին տիտղոսը ես է որ Եշանակած եմ, «Առձեռն Միսարան-Մաշտոց», բանի որ գրքին սկիզբն ու վերջը էջեր կը պակսին եւ որեւէ նշում չկայ այդ մասին: Բովանդակութեան հիման վրայ է որ նշանակեցի ձեռագրին տիտղոսաբերը:

Կենսական էր գիտնալ գրութեան բուականը, եւ կարծէք հրաշքով մը երր կը կարդայի երախայի մահուան արարողութեան մէջ «Ողբ մահուան տղայի» տաղը, բոլորովին նորայայտ եւ ներշնչիչ գրութիւն մը ինքնին, հոն յանկարծ կը յայտնուէր տղուն մահուան «իյութ հարիւր եօթանատն բուականին, եւ համարով ամբ որ անցին ուր աւելին» տեղեկութիւնը, որով արդէն իսկ կը յայտնուէր նաև ձեռագրին գրութեան բուականը ըստ Հայկական Տոմարի 870-878, որուն վրայ 551 գումարելով կը ստացուի Քրիստոսի Թուականին 1429 տարին:

Մատեանը կը բովանդակէ Պատկի, Թաղման, Զրօրհնէքի, Ունելուայի եւ Խաչօրհնէքի աւանդական կարգերը. կարեւորութեամբ նշելով նաև որ անոնք իրենց բնիկ ու նախնագոյն բնագիրներով կը ներկայանան, եւ ոչ քէ կրնատեալ, ինչպէս ցոյց կու տան մեր այսօրուան Մաշտոցները: Զեռագիրը անպայման առձեռն գործածութեան համար գրուած է եւ գործածուած քահանաներու կողմէ, սերունդէ սերունդ, հատորի մը մէջ ի

ձեռին ունենալով ամէն ինչ որ պէտք պիտի ըլլար ծխատէր քահանայի մը համար:

Մատեանը բայց այսուհետեւ վիճակի մէջ է, ունի 172 թերթ, պակաս թերթերով՝ սկիզբէն եւ վերջաւորութենէն, երրեմն ալ թերթերու անկումի հետեւանելով անոնք զետեղուած են պատահական տեղեր: Զեռագիրս լուրջ խմբագրութեան կարիքն ունի, բանի որ տեսանք նաև որ այլ ձեռագրի մը պարակը եւս ներդրուած է, տարրեր գրիչի մը ձեռքով, բոլորգիր եւ աւելի խոշոր տառերով, որ կը հաստատէ մեր կարծիքը, քէ հետագայի երեցներէն մին իր գրած կամ գտած Մաշտոցէն առնելով զետեղած է այս ձեռագրին մէջ:

Գեղարուսետական արժեքի կողմէ համեստ է ձեռագիրս այն իմաստով որ լուսանցագարդերը եւ կամ զիխագիր բոչնագիրերը բարձրորակ չեն եւ սակայն հճամենի բոյրը կու տայ զիխաւոր էջերուն: Գրութիւնը բոլորգիր է, յիշատակարան չկայ, գրողին եւ ստացողին անունները չկան: Նիւրը բույրը է եւ չափը 15x10 սմ: Բոլորովին ուշ շրջանի մի բանի անուններ լուսանցքներու վրայ գրուած են, ինչպէս «Պրճ. Խաչատուր Բաղ» (դասարեան) որոնք արժեք չեն ներկայացներ, բացի այլ անունի մը պարագային, ձեռագրին թեհրանի մէջ գործածուած ըլլալը հաստատող:

Մեր ուշադրութեան առարկայ դարձան երկու «Ողբ»երը, մին «Վասն թաղման ննջեցելոց», եւ միւսը «Ողբ թաղման տղայի», որոնք չեն անցած տպագրեալ ինն կամ նոր Մաշտոցներու մէջ եւ անծանօր են մեզի: Զանոնք հարկ է ամրողջութեամբ անգամուան մը համար հրատարակել ի գիտութիւն

բանասէրներու եւ գրականագէտներու, տրուած ըլլալով անոնց գերզգայուն ոնն ու բովանդակութիւնը, անշուշտ գրաքար լեզուով գրուած: Արտագրելով զանոնի այժմ կ'ուղարկենի երուսաղէմ

ուր «Սիոն» ամսագրին մէջ լոյս կը տեսնեն: Հետեւեալներն են զոյգ տաղերը այդ գոհար բանաստեղծութեանց, որոնց տուներու բաժանումները մենի կատարեցին, առաջինը 13 տուն եւ երկրորդը՝ 12 տուն:-

### «Ողբ Թաղման Տղայի»

Արարիչն արարածոց մեզ բարկացաւ.  
Քաղցըր բնութիւն աստուածային մեզ դառնացաւ.  
Սուրբն հրեղէն այսօր յերկնից տարածուեցաւ.  
Իուրն ի տաճէն աստուածային բորբոքցաւ:

Եղուկ ու վայ հազար բերան զինչ գործեցաւ.  
Ճորապսակ հարսն ու փեսան բաժանեցաւ.  
Քանի մանուկ մորմոնալի ի հող դարձաւ.  
Եւ քէ քանի մայր որդեմեռ մորմոնեցաւ:

Անմեղ տրդայքն ի հրեշտակէն խոցեալ լինին.  
Եւ բաւալին յառջեւ ծնողին ողորմագին.  
Աղիողորմ ի գիրկըս մօրն նուաղէին.  
Որպէս ծաղիկ գարնանային բարշամէին:

Լացէք այսօր եւ ողբացէք ամենեեեան.  
Դառն արտասուօֆ հառաչեցէք դուք միարան.  
Հանց կըսկիծ այլ չէ տեսեալ մարդըն բանական.  
Որ սար ու ձոր ու ծառ ու ճուղ ամէն կու լան:

Աղէկ մանուկ, աղէկ պատկեր յարեւնման.  
Ունքըն կամար աչքըն կանքեղ էր յանդիման.  
Բոլոր անձամբն եւ հասակաւն էր աննըման.  
Եղուկ ու վայ իւր ծընօղին հազար բերան:

Մանուկն լայր եւ հառաչէր ողորմագին.  
Քանզի հասեալ էր օր մահուն բուռն ատենին.  
Հայէր ողորմ յաջ եւ յահեակ քակտէր հոգին.  
Եղուկ ու վայ հազար բերան իւր ծընօղին:

Մանուկն ելաց եւ հառաչեաց նարակ չեղաւ.  
Դառն արտասուօֆ դարձեալ ի հայրըն նայեցաւ.  
Հայր զինահար հասիր մատաք հոգիս քակտաւ.  
Եւ շատ հասրաք կայր իմ սրտիս մէկ մի չեղաւ:

Յայնժամ ելաց լալով ասաց ինձ խղճացէք.  
ողորմելի եմ զինահար, ողորմեցէք  
եւ ի ձեռաց սուրբ հրեշտակին ազատեցէք,  
զի դեռ մանուկ եմ զինահար զիս գընեցէք:

Հայրըն դարձաւ յորդին, ասաց հառաչելով  
թէ նար չունիմ, ոսկի արծար ֆեղ զին տալով.  
հոգիս կու տամ հոգոյդ փոխան յօժար սիրով.  
զինահար զիս մի խոցեր հըրեղէն սըրով:

Յայնժամ եհաս ահեղ հրաման աստուածադիր.  
հրեշտակն եկեալ ի յարարչէն հոգոյս խնդիր.  
զինոցին առեալ սուրբ հրեշտակին ետ ձեռագիր.  
եւ գեղեցիկ մարմինն ի հոդ դարձաւ յերկիր:

Գեղեցիկ գոյնըն երեսաց բառամեցաւ.  
այն ծովային աչքն ի լուսոյն պակասեցաւ.  
վայելուչ եւ գօրեղ բազուկըն կապեցաւ,  
զար արծարոյն ոսկի մանեակըն մանրեցաւ:

Ի յուր հարիւր եօթանասուն բուականին,  
եւ համարով ամբ որ անցին ուր աւելին,  
դառըն կըսկիծըն եւ պատուհան աստուածային  
խոցեալ զրազումս արար զամէնըն լալագին:

Ամէնօրհնեալ կոյս Մարիամ աստուածածին,  
զինահար մեր ննջեցեալըն ի ֆեղ յանձին.  
արժանացո արքայուրեան բում պըսակին,  
եւ մեբ ամէնքս երկիրպազեմբ աստուածածին:

«Ողբ Վասն Թաղման ննջեցելոց»  
Ով բահանայի եւ վարդապետ աստուածարան.  
եւ ժողովուրդ հաւատացեալ ամենեթեան.  
զիմ զանգատըս լսեցէք դուք միարան.  
եւ զաստըուած աղաչեցէք ինձ փրկութեան:

Երէկ անմահ զիս զիտէի անապական.  
այսօր եհաս մահու պատգամ հրաժարական.  
թէ այլ չունիս մասն յաշխարհէս փոփոխական.  
եկ ի տուն յաւիտենից բո հայրական:

Երէկ զերդ բերդ էի մարմնովս անառական.  
այսօր հանին զիս ի տանէս իմ օթեւան.  
ի զերեզման զիս կու դնեն որ է զընտան.  
այլ նար չունիմ յետ դառնալոյ յիմ օթեւան:

Երեկ զինչ վարդ էի զարդարած հոտով հոտով բուրման,  
եւ զինչ շուշան պայծառ գունով խիստ աննըման.  
այսօր ելայ ի յաշխարհէս մերմէ եւ գնամ  
միայն զպատանին ունիմ բաժին որ ինձ կու տան:

Ես խարեցայ ի յաշխարհէս պատրողական,  
եւ յաղրեցայ մեղօֆ գերիս անզղական.  
գործըս միայն ինձ մնացեալ հոգւոյս փրկան.  
պաշար չունիմ յերկար ճանապարհ է իմ գնացական:

**Դուք մնացէք խաղաղութեամբ**  
ես կու գնամ ի յաշխարհէս, զիս կուտանին մոլորական.  
այսօր եհաս ինձ հըրաման որ զիս տարան.  
խիսան յօժար զհոգիս առին եւ փոշիման:

**Այլ չեմ տեսեալ զայս ճանապարհս որ կու գնամ.**  
ոչ զահագին օրս որ տեսայ անեզրական.  
զիս կու տանին դառն եւ տիսուր եւ լալական.  
այլ ճար չունիմ յետ դառնալոյ կամ փախստեան:

**Այս ճանապարհս որ կու գնամ անդարձական,**  
դառն եւ դժար եւ անծանօթ յաշաց մարդկան,  
խիստ ողորմ եւ լալագին անօգնական  
եւ ի մտանողքս ի զերկրաւոր ես անարժան:

**Դըժոխոց հոտն կու գայ եւ կու դողամ**  
սատանայ զիս կու տանջէ անեզրական,  
մեղաւորաց ծայնիւն կու գայ որ կու կոծան,  
աղաղակին ի չար տանջանսն անօգնական:

**Անդընդոց խաւարն ի բաց պատրաստական,**  
լալ աչաց եւ ատամանցըն կափկափման,  
խանդարամետն անհընարին անդընդական  
եւ դըժոխաց հուր գեհենին անշիշական:

**Էանց բագաւոր կու տեսանեմ զարմանական,**  
որ երկնային զօրքն ի յահէն սարսեալ  
զանմահ արքայն որ խաչեցաւ  
իմոյս մարմնովս որպէս զրեցան:

**Մեղքըն խարեց մարմնոյ կենցաղս հեշտական.**  
եկի տեսայ զտանշարանըս զանազան.  
լացէք այսօր եղրարք եւ ողրացէք  
որ զիս յայս ճանապարհ յուղարկէք:

**ԴՊԿՏ. ԶԱՀԻՆ Ա. ՔՃՆՅ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ**